

կը յուշեր ինձի երեք տարի առաջ Դաւիթի լաց ու ողբը, երգն ու զգացումը: Յուզումս խեղդած կոկորդիս մէջ, խաչակնեցի երեսս ու Հայր Մեր մը մրմնջացի: Ու մինչ՝ երկու ծառի ճիւղեր կը փնտուէի այդ ամայի գերեզմանատան մէջ... ի զարմանի ինձի, Աարոն աչքերուս մէջ կարդալով միտքս, մատով խաչի նշան մը ըրաւ հողարումքին վրայ, մինչ աչքերէն հոսած արցունքը կը բրչէին գերեզմանը իր հօր:

- Երբա՛նք, - ըստ յուզուած շեշտով մը:
Լոռութեամբ, դուրս եկանի գերեզմանատունէն, ու վերջին անգամ ըլլալով հրաժեշտ տուինք իրարու: Աարոն, որ Եաֆայի հայոց վանինին մէջ բրիստոննեայ մկրտուած էր, վերջապէս հոգիին մէջ ընդունած էր արդեօֆ իր հօր հայ բրիստոննեայ ըլլալը...
«- Ո՞վ կարդալ սիրտը գիտէ...»:

ՆԱՀԱՊԵՏ ՄԵԼՔՈՆԵԱՆ

ՈՐՔ ԶԱՐԴԱՐԵՑԻՆ

1. Որք զարդարեցին տնօրինարար զիմաստս անեղին, հաստատելով յերկրի ըզգիր կենդանի հովուել ըզհօտ նոր իսրայէլի: Երգով բաղցրութեան հընչմամբ զաստուած օրինեսցուի:

2. Որք զերկրաւոր մեծութիւն փառաց խաւար կոչեցին, ապաւինելով ի յոյս անմահ փեսային աննառ բանին արժանի եղեն. Երգով բաղցրութեան հընչմամբ զաստուած օրինեսցուի:

3. Որք զօրութեամբ հօր իմաստութեան էին անեղի հաստատեցին զարոն սըրբոյն Գրիգորի թարգմանութեամբ նըշանագրութեան. Երգով բաղցրութեան հընչմամբ զաստուած օրինեսցուի:

4. Որք նորափետուր բանիւ զարդարեալ պայծառազգեցան եկեղեցին հայաստանեայց ի ձեռըն սըրբոյն Սահակայ. Երգով բաղցրութեան հընչմամբ զաստուած օրինեսցուի:

ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԱՍԱՑԵԱԼ